

Հայաստանի Ապեր գաւառն է , ուր ծովով ուրիշ կողմեր պտրտելին ետև կուդային՝ փայտ , ոսկի և գոհարներ առնելու : Ի՞յնպէս իմարսիաի համար ուսկից Առղոմնի նաւատորմիզը տարուէ տարի ոսկի արծաթ , փղոսկր , կապիկներ ու սիրամարգներ՝ կը բերէր : Այս յայտնի էր որ իմարսիաը , Խիլիկիոյ իմարսուս կամ Տարան քաղաքը չէր , որովհետեւ աս իմարսիա կարմիր ծովէն կ'երթային , և բերած վաճառքներէն ալ կ'իմացուի որ Հնդկաստանու մէջ տեղ մը պիտի ըլլայ , որովհետեւ կապիկ ու սիրամարգ Հնդկաստանի կենդանիներ են ու Խիլիկիոյ կլիմային տակ չեն գտնուիր : Լազան ոմանք ալ որ իմարսիս բառը Փիւնիկեցւոց լեզուով ընդհանուր ծով կը նշանակէ ըսին . բայց այս ալ անստոյգ և անհաւանական բան է երբոր սուրբ գրոց մէջ կը զրուցէ թէ իմարսիս երթալու գալու համար իրեք տարի կը քշէր ձամբորդութիւնը . որովհետեւ է թէ հեռաւոր երկիր էր . անոր համար աւելի հաւանական է ոմանց ըսածը թէ իմարսիս բառը Աննաքրիթի լեզուով արծանի երէնէր կը նշանակ է՝ և Փիւնիկեցիք անսնց հետ վաճառականութիւն ընելով նոյն բառը Հնդկաստանցւոց Աննաքրիթի լեզուէն առեր և իրենց լեզուին մէջ ալ նոյն անուամբ այն երկիրը անուաներ են , սուրբ գիրքն ալ Փիւնիկեցւոցմէ առնելով զայն նոյն պէս կ'անուանէ :

Այս տեղեկութիւններէն ու անուններէն կը տեսնանք որ Հքէայք իրենց վաճառականութեանը պատճառաւ հարաւային կողմէն մինչև Հնդկաստան գացեր էին , բայց հիւսիսային կողմին քիչ տեղեկութիւն ունեին . Առղոմնէն վերջն ալ շատ ատեն չանցաւ , դադրեցան իմարսիայ ձամբորդութենէն ալ :

Հիւսիսային կողմը Լովկաս լեռներէն վեր տեղեկութիւն չունեին , և նոյն երկիրները իշեմիայ մարգարէն իրբերկիրիս ծայրերը կը յիշէ : Ի՞յնպէս ալ

առջի Հքէաները Կորոպայի մասին մէջ հազիւ թէ Հունաստանին վրայ տեղեկութիւն ունեին :

Այս քաղաքական տեղեկութիւններէն զատ՝ ուսումնական քանի մը տեղեկութիւններ ալ ունեին աշխարհագրութեան վերաբերեալ , որոնց պակսութենէն կը տեսնուի որ շատ ետև էին նոյն ուսման մէջ :

Հ . Գ . Ս

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Կարուց ԺԲ :

ԿՈՒՍԴԱՏՈՍ Ապայէնետքը ուետաց մէջ անուանի թագաւոր ու մեծտիեզերակալ իշխան կրնայ սեպուիլ Կարուց ԺԲ հոչակաւոր թագաւորը որ Կարուց ԺԲ որդին է ու 1682^ի Աթոքովմքաղաքը ծնած :

Տղայութեան ատենէն ալ մեծ սէրու յարմարութիւն կը ցուցընէր Կարուց վինուորական ու պատերազմի հրահանգաց : Տանըութը տարուան եղած ատենը իմանալով որ թագաւորաց մէջ ծածուկ գաճնակցութիւն մը կայ , ու Տանիմարքայի Փրեգերիկոս Դ թագաւորը , Աքսոնիայի () գոստոս կայարշնտիրը՝ որ Լ էհաց թագաւորն էր , և մեծն Պէտրոս՝ Ծ ուետը մէջերնին բաժնել կը մնածէն , անոնց դէմ պատերազմի ելլելու սլատրաստութիւն տեսնել սկսաւ . ետքը մէկէն նաւատորմիզն առաւ ու Քոփէնհակ Տանիմարքայի թագաւորանիստ քաղաքը պաշարելով , Փրեգերիկոսը ստիպեց որ հաշտութիւն ուզէ : Ինկէ Լ իւսնիա անցաւ , ուր Ոտուք մտէր՝ և անապատ գարձուցած էին . Կարուց իր 8000 փորձ ու ընտիր զօրացը գլուխ կենալով , Ոտոսաց 80,000^ի բանակին դէմ պատերազմի պատրաստուեցաւ . յաղթեց անոնց ու ցիրեցան ըրաւ : Լատքը () գոստոս կայսրընտրին դէմ գարձուց զէնքը , ու նոյնպէս անոր ալ յաղթելով



Կարոլս ԺԲ :

Իշխանութենէ ձգեց զինքը , ու տեղը
իրեն սիրելի Ատամնիսլաւոս | Եքցինսքի
Շալընիսայի ազնուական իշխանը հաս-
տատեց : Բայց երբոր ()գոստոս իրեն
հետ միաբան Շալընիսայիքը ժողված ,
և Առումներէն ալ օդնութիւն ուղելով
Կարոլոսի դէմ ելլել կ'ուզէր , ()տէր
գետը անցաւ Կարոլոս , ու կայծակի
պէս վրան հասնելով ստիպեց ()գոստո-
սը որ 1707էն | իրսիայի մէջ հաշտու-
թիւն ընէ . որով ()գոստոս | եհաց
Թագաւորութենէն հրաժարելով՝ Ապ-
սոնիա իր երկիրը քաշուեցաւ :

Կո յաղթութիւններովը Կարոլոսի
անունը շատ հուչակուեցաւ , ու ամէնքը
վրան կը զարմանային . տէրութիւնք
իրեն դեսպան սկսան խրկել , և Ուլ-
պորուկի դուքսը անձամբ | իրսիա ե-
կաւ Կարոլոսի հետ խօսելու , և իրմէն
ինզրելու որ իր գաճնակցացը հետ միա-
բանի Դաղղիոյ | ուղովիկոս ժ.Դ թա-
գաւորին դէմ : Բայց Կարոլոս յանձն
չառաւ . վասն զի միաքը դրած էր որ
Եւրոպայի հիւսիսային կողմը եղած
գաւառներուն իշխէ , ու ՈՒեծն Պետ-
րոսը իր աթոռէն վար ձգելով , ինքը
ըլլայ Առուսաստանի թագաւոր : Առ-
աջ 43,000 զօրք ժողվեց , և Առուսաց
վրայ վազել սկսաւ անոնցմով . Կիեմէն

գետը անցաւ , ու | իթուանիայի քով
եղած Առուսաց բանակը ջարդուբուրդ
ըրաւ : Դնկէ ետքը Շաբեզինայ գետին
քով ՈՒեծին Պետրոսի բանակին հան-
դիպեցաւ . Առումները երբոր տեսան որ
թշնամիք գետը անցեր և իրենց վրայ
կը վազեն , մէկէն փախչիլ սկսան : Կա-
րոլոս սիրտ տուաւ իր զօրացը , Տներե-
րէն ալ անցուց զիրենք , ու թշնամեաց
ետևէն իշխալով՝ ինչուան Ումունքոյ
քաղաքը քշեց տարաւ : Բայց ան ատեն
իմացաւ Կարոլոս՝ որ սկսած գործքը ա-
ռաջ տանելու համար շատ դժուարու-
թեանց հարկ էր յաղթել . վասն զի
այն անքեր անսապատներուն և ցրտին
սպատճառաւը՝ զօրքը մեծ նեղութեան
մէջ ինկան : Կարոլոս տեմնելով որ ՈՒ-
քուայի տիրելուն խորհուրդը շատ դը-
ժուարին է առաջ տանիլ , Կյազախաց
գլխաւորին հետ խօսքը մէկ ըրաւ , ու
սկսան դէպի ՚ի Ուքրանիա վազել . բայց
սիսալմամբ՝ ջրոտ տեղուանք իյնելով ,
շատ թնդանօթ ու հրազենք կորսնցու-
ցին . Առումներն ալ վրանին հասան ու
մեծ ջարդ տուին զօրացը : Կարոլոս ալ
մնացած 24,000 զօրքովը Ուքրանիայի
մէջ ամուր տեղուանք քաշուեցաւ , ուր
որ քանի մը ամիս կենալէն ետքը՝ նորէն
միացաւ Կյազախներուն հետ ու գնաց

Փողթավա քաղաքը պաշարեց : Վեծն
Պետրոս Երբոր աս բանս լսեց՝ 70,000
զօրքով քաղքին օդնութեան հասաւ ,
ու Շուետաց հետ պատերազմելով՝
ինը հազար հոգի կոտրեց անոնցմէ :
Կարոլոս յուսահատած՝ ժողվեց մնացած
զօրքը ու Տաճկաստան փախաւ , ու
սուլլան Իշմէտ Գ թագաւորին ապա-
ւինեցաւ . Իշմէտ ալ սիրով ընդունեցաւ
զինքը , և մասնաւոր ընակութեան տեղ
տուաւ իրեն : Տասուերկու տարիի չափ
Տաճկաստան կենալէն ետքը , Վա-
ճառաստան ու Գերմանիա անցաւ , ու
իր թշնամեացը դէմ մէկքանի պղտիկ
յաղթութիւններ ալ ըրաւ . բայց ետ-
քը Վթագալունտ քաղաքին մէջ պաշա-
րուելով՝ թողուց իր երկիրը քաշուե-
ցաւ : Ետքը՝ Արքվեկիոյ վրայ վազեց ,
ու ինչուան՝ Քրիստիանիա քաղաքը հա-
սաւ . բայց պաշար չունենալուն համար
իր երկիրը դարձաւ . երկրորդ տարին
Վեծին Պետրոսի հետ հաշութիւն
ըրաւ , ու սաստիկ ձմռան ատենը նո-
րէն՝ Արքվեկիացւոց դէմ պատերազմի
ելաւ . հոն քաղաքի մը պաշարման ատե-
նը , գնտակ մը ինկաւ դիմուն վրայ ու
մէկէն մեռաւ 1718ին , երեսունեւոթը
տարեկան :

Պատերազմասէր էր Կարոլոս ու փա-
ռասէր , և միտքը դրած էր թէ ժողո-
վըրդեան հանգստութիւն պարզելը
առանց պատերազմի չյաջողիր : Բայց
ինչպէս որ յայտնի է , պատմութիւնք
հակառակը կը ցուցընեն , թէ միշտ ա-
ւելի օգտակար եղած է ժողովրդոց՝
խաղաղութիւն սիրող և աշխարհաշէն
թագաւոր մը , քան թէ բոլոր աշխար-
հիս տիրապետողը : — Կարոլոսի վարքը
զրող մատենագրաց մէջ ամենէն հոչա-
կաւորն է Աղթէու գաղղիացին . բայց
բանասէրք՝ աւելի մատենագրութիւն և
պատմական ոճ վիստուելու է , կ'ըսեն ,
այն զրքին մէջ քան թէ ձշմարտախո-
սութիւն :

ՍՈՒՐԵՐՈՒԹԻՒՆ

Զինաց որդիական զարմանալի սէրն իրենց
 ծնողաց վրայ :

ՈՐԴԻԱԿԱՆ Մէրը Զինաց ազգին մէջ
 ու միայն ընութեան թերմունք և պատ-
 շաճողութեան պարտք սեպուած է ,
 հապա իբրև կրօնքի պարտաւորութիւն
 մը , հաստատուն պատուէրք մը : Վայ-
 որդիական սէրը՝ Զինաց տէրութեան
 կառավարութեան ամենէն մեծ կապը
 կրնայ սեպուիլ , և իրեն ուժին ու այս-
 չափ երկայն ատեն դիմանալուն պատ-
 ճառ մը : Լինանք ըսել թէ որդիական
 սէրը Զինաց թագաւորութեան հոգին
 է , ինչպէս որ հայրենեաց սէրն հին ա-
 տենուան հասարակապետութեանց հո-
 գին էր : Վայ գեղեցիկ սիրոյ զգացմուն-
 քը տարածուած ըլլալով Զինաց երկրին
 մէջ , թագաւորը՝ իր հպատակներուն
 վրայ իբրև բուն իր որդւոցը վրայ կը
 նայի , և հպատակներն ալ թագաւորին
 իբրև իրենց հօրը վրայ , և թագաւորը
 կ'անուանեն Հայր և Վայր թագաւո-
 րութեան :

Զինաց թագաւորները որդիական
 սիրոյ պարտուց օրինակ տալու համար՝
 իրենց հօրը ամոռը չեն նստիր , ին-
 չուան որ հօրերնուն մահուան սգոյ ժա-
 մանակը չի մընցընեն , որ իրեք տարի
 կը քչէ , և նոյն միջոցին Վանտարիննե-
 րուն խորհրդարանը կը կառավարէ տէ-
 րութիւնը :

Վաքնակալը բոլոր իր հպատակացը
 օրինակ պիտի ըլլայ թէ կրօնական պաշ-
 տամանց մէջ , և թէ իր մօրը որդիա-
 կան պարտուցը մէջ , և աս իր մօրը որ-
 դիական պարտուց կամ մեծարանաց
 հանդէսը՝ ամէն տարւոյն առջի օրը մաս-
 նաւոր հանդիսով մը կը կատարուի , որ
 համառօտ կերպով մը դնենք հոս :

Տարւոյն առջի օրը առաւօտուն ա-
 րել ելած չելած ամէն Վանտարիննե-
 րը հանդիսի զգեստներ հագած կը ժող-
 վուին թագաւորին պալատը և իրենց
 պատուոյն աստիճանաւը դրսի սրահի մը